



42. ՆԱԽԱՐԱՐՈՒ ԱՄՉԻԿ

Կեր, չըկեր, նախարուրթը կեր, ուր կընիկ: Անունց պան չըկեր: Աստղծու օր անունց բան նա էր՝ նախարուրթ նախիր տը տաներ, անու կընիկ, նախարուրթը խաց կը ժողվեր, ան օր ան կուտին, չուր ան մեկէլ օր էլմէլ անցկում:

Ան նախարուրթը կընիկ մըտափուխ էր: Օրըմ գընաց ուր քուրուչ տուն կըրակե, անու քուր փուխինդ կը շիներ: Ինչ ան գընաց, ան փեշ իթըլ վերա: Յոթ տիր ան իրը վար տըռան, կաստըմե կըրակ ընցցուց, էլմէլ գընաց, վառից: Ընչ կերթեր, քուր շուտ փեշըմ կը թըլեր վար փուխընդին, կը ծածկեր, ընչ կերթեր տոռ, քուր էլ՛մ ուր փուխինդ կը պաներ, կը խառներ: Անու քուրն էլ ուր կըրակ կը ընցցեր, անու մըտով, ուր ինք էրթեր փուխինդ տեսներ, օր ուր քուր ուր փուխինտ տեր: Դըտըն տիր էսաց.

Շուն կընիկ,

Շուն-մուն կընիկ,

Կերթա շուն-մուն տարին,

Դաճին կը մընա փուխընդուդ:

Կերթա ուրինց տուն, էլ՛մ ուրինց նախարըրտուրթին կանին, չուր անու տըղեն կիլնը իլնիլու:

Նախարուրթ կըսը. - Էրթամ քու քուր բիրիմ մա քի, չուր քու տըղեն կիլնը:

Կըսը. - Չէ՛, մը՛ բիրը:

Կըսը. - Ի՞ս կենամ մա քի:

Կընիկ կըսը. - Չէ՛, տու էլ մը՛ կենա, գընա՛ թախ քու նախիր:

Կը մընա, մընա մընակ, չուր ան գա՛խ, չուր ինչ տըղեն տ'իլ-
նը: Չորոկշաբթըմուտ, ուրբաթմուտ, կիրակմուտ կը գան, կիլնին
խաթուն, հանկախ ինչ անու ախչիկ էլավ, փաթթըթցին, պըրծան:

Ան խաթընքտիր կըսին. - Մենք չըխտ բա՛մ չը՞նք իտա նա
ախչըկան հերեվան:

Մեկն կըսը. - Իս իմ տովլաթ կը տամ:

Մեկէլն էլ կըսը. - Խա՛, վուըլա՛, իս իմ տալեն կը տամ:

Մեկն էլ կըսը. - Իս իմ խորոտկութուն տը տամ:

Անոնք կը թըղնին, կերթան:

Էրկօր կը մընա, թի իրիք օր, կը լվան անտ ախչիկ, ինչ կը
լվան, անտ ճուր հըմեն կը մընա տաշտ վե, հըմեն կիլնը ուսկը, ան
էլ ինչ խա ծեռաց կը թափը գետին, հըմեն կիլնը մաթգրիտ:

Դայիմ անու գըլոխ կը լվան, հըմեն անցկում կիլնը ուսկը,
մաթգրիտ, անուըքն էլ անցկում կը գանգընանան՝ ալ նախըր-
տութին չըն անը:

Ատ ախչիկ օրեօր կը քուջանա, ինչ էլավ էրկու տարեկան,
անցկում քուջանցավ, ուր էլավ տանիլու ախչիկ:

Դուրիշ թանգավորի՛մ լաճ իրիք տարը կան կը գա, կան կը
գա, թու մարթուն չըխավնը, օրըմ կը գա ան նախրուրթը գեղ: Կը
գա, կը խը՝ էրկու ճիժ գի հանտե ջանե կը խաղան, ախչիկ մեչ գի
հանտե՝ ֆըմֆըռան փուշին վաթ նըմըշին թամաշա կանը:

Թանգավորը լաճ ուր կանուընը բանկ կը տա, անու իրիսը
փուշին կը թալը տեն, ան կը լա, ինչ կը լա՝ կամպը, անձրով կը
գա, նանչ կը ծըծղա՝ արիվ կանը: Ան լաճն էլ կը թըղնը, կերթա
կըսը. «Վուըլա՛, ալ իս թու մարթ չըմ առնը քանց նա հավի՛լ:

Կերթա մա ուր խեթ կըսը. - Կակո՛, խա՛, վուըլա՛, իս նա ֆը-
լան նախրուրթը ախչիկ տ'առնիմ, տու պընենավե տը բիրիս ծի:

Կըսը. - Խո՛ր լաճ, իս ի՞նչըխ ըգան տը բիրիմ քի, մինք թա-
գավոր ինք, ան նախրուրթը:

Կըսը. - Չէ՛, տու ըգան չըբիրիս, վուըլա՛, բըլա՛, իս ալ թու
մարթ չըմ առնը:

Թանգավորն էլ կը նալանջանա, մարթ կը հորողկը նախրուրթը
տուն, անտ մարթ կը գա, կըսը. - Գըտնե՞ք՝ իս վըրե իկիր իմ ըստա:

Կըսին. - Չէ՛, վուըլա՛, մենք ի՞նչ գըտինք՝ մըհա տու վըրե իս
իկիր:

Կըսը. - Հնալ-քեֆնաք ընցնա ը, թագանկոր քու ախչիկ կուզը ուր լաճուն:

Նախրուրթն էլ կըսը. - Ախըր իմ ախչիկըն էլ տալ պըզտիկ ը, ճուր էլ ուզին, քը գըտնա՞ տա խալկը ձեռ:

Խարս ուզող մարթ ճուր կուզը, տընական ախչըկան անուը կըտան, կը սին. - ճուր կանստմե թափը:

Ախչիկըն էլ ճուր կեսը կը թափը, կեսն էլ կը տանը տա:

Մարթ կըսը. - Բան չըկա, ձի կանպուլ ը:

Նախրուրթ կըսը. - Մի ախչիկ ճիժ ը, մենք ի՞նչըխ տը տանք ախըր:

Չըն իտա:

Թագանկորը խարս ուզողն էլ կիլնը, կերթա կըսը. - Վուըլա՛, նախրուրթը ախչիկ չըտըվին:

Ինչ լաճուըն սիցին, լաճ թագանկորին էսաց. - Դու սուր կըսիս:

Խեր նալանջացավ, էլավ, ինք գընաց:

Գընաց նախրուրթը տուը, էլմէլ սիցին. - Մենք մի ախչիկ չընք իտա, տու թագանկոր եք, մենք նախրուրթ ինք, մենք մեմեկը լայեղ չենք:

Էրկու տիր ախըր թագանկոր կը յա հանտե, չըն իտա, իրիքին կըսին. - Ախըր ախչիկ մը կուըրթան արիր ինք քի:

Թագանկոր կըսը. - Դե՛, ձի թատարուք տեսե՛ք, մենք կը գանք թախ ձի ախչիկ:

Թագանկոր կերթա, օրըմ, էրկու կը մընա, գոռնով, նաղարով, թատըրով կը գան թախ ախչիկ:

Նախրուրթ ուր կընգան կըսը. - Էրթամ, քու քուր բիրինք, անինք խարսընքուր:

Էսաց. - Չէ՛, մ'էրթա:

Ախըր նախրուրթ շատ կը կըքը վերա, կերթա, ուր քեմին կը բիրը, կը տընը խա ուր ախչըկան:

Անու էլ գեշ ախչիկըմ կեր, կը տանը խա ուր: Օր կը խասնին մա կես ճամխին, խարսընքուր խարսընը մարթիրուն կըսը. «Տու ընցե՛ք, չուր իս ձի կը խասնին, թը կարցա, իմ ախչիկ կը հորողկիմ, թը չըկարցա, կը գան»:

Ուր անունք կը գանձանան, ան շուտըմ խարսը աչքիը կը խանը, կը խուրը մա քըռին, գուր ախչիկ կը խանլացըցը, կը տանը հանտե:

Վուր կերթա, կը խասնը թագավորը սարեմ, թագավորը լաճը գան կը ծըծղացըցը, չըպարգը, կը լացըցը, անծրով չի գա, կըսը. - Ան վըրե՞ ինչ տու պըզտիկ էր, ուր ծըծղեր, կը պարգեր, ուր լեր, անծրով կը գեր:

Ան էլ կըսը. - Ան գախ պըզտիկ էր, մըկա քուջացա:

Կը մընա, մարթըմ կը գա՝ յոթ կուր ախչըկան տեր, վուր կը խասնը մա ատ քըռին, խիծուցըմ կը լըսը, կը փուրը, կը տեսնա ախչիկըմ գա հանտե՝ աչքիը պուրուկ, կըսը. - Յա՛, ախչի՛կ, ան վո՞վն ը՝ քու աչքիը պուրիը:

Ախչիկ կըսը. - Խա՛, վուըլա՛, իս թու բանից խապար չիմ, հանա իս ընցնա իմ տիսիը:

Ան մարթ կըսը. - Տու կա՛ց հանտե, ծի յոթ կուր ախչիկ կա, յամ, անունց խարցնիմ, թը կանքուլ արիմ, չըխտմ իս կը գամ, քի կը տանիմ, խա անունց կը շախիմ: Թը կանքուլ չարիմ, չըխտ չուկ կը շախիմ:

Ախչիկ կըսը. - Լա շուտ տաննաս վար ծի, էլմէլ ծի չըթըղնիս ըստա, յաս: Վուր տու ծի թըխներ ըստա, յեր, իս չըխտ մա քըռին էր, իմ հալ առեր էր, սախախեր էր:

Կը գա տուն, հալ-հավալ ախչկըտիրուն կը պատմը:

Ախչկըտիր կըսին. - Ա՛խ, ան վըրե՞ տու չըբիրիը խիտ:

Կերթա, կառնը, կը բիրը, յոթ խատ կուր կեն, ան էլ կիլը ութ խատ: Ան մարթն էլ ժողովք կանը, կը բիրը, գանոնք կը շախը:

Ժամանակըմ վերա կը ընցնը, ատ ախչիկ մեկէլթիրուն կըսը.

- Խեր ճուր բիրը, տընը թոներ, տու չը՞ք կանա իմ գըլոխ վա:

Կըսին. - Խա՛, վուըլա՛, թըղ խեր ճուր բիրը, տընը թոներ, մենք կը վանք:

Ախչկըտիր ուրինց խոր կըսին. - Ծա՛ւր պի, տընինք թոներ, մա մեկէլը գըլոխ վանք:

Խեր ճուր կը բիրը, կը տընը թոներ:

Շըրիը ինչ կը տաքնան, կը խանիմ, կը տընին հանտե՝ դե պի՛, քու գըլոխ վանք:

Ան էլ-կըսը. - Բա՛մ չըկա՞ իմ գըլոխ վեք հինը, գետին մը՛ վեք:

Կըսի՛ն. - Խա՛, վուըլա՛, հանտե պընակըմ կա, նա յոթ տարը յը, չընք բանծըցյը:

Կըսը. - Բան չըկա:

Կը բիրի՛ն, անու գըլոխ կը վլան, վուը ճըրիը տը թափի՛ն, կըսը. - Ճըրիը մը՛ թափեք, չուը խեը կը գա, ճըրիը թըղ թափը:

Խեը կը գա, ախչկըտիը կըսի՛ն. - Մըհա՛ ան ճըրիը թա՛փը, մենք չըկարցանք:

Ան ախչիկ կըսը. - Մըհա՛ իրիշկը՛ հի՛նը, ի՞նչ կը:

Կերթա, կիրիշկը հի՛նը, կըսը. - Ինչ մընացիը հի՛նը, հըմե՛ն ուսկը յը, ան ինչ թափիը ը գետի՛ն, հըմե՛ն մարգրիտ ը:

Փեղըմ հանտե անու գըլոխ կը վլան՝ կը զանգընանան, ալ ժողովք չըն անը:

Կըսը. - Կակո՛, տու չը՞ս կանա էրթա ֆըլան տեղ, լուսըմ ուսկը տանը, իմ աչքիը գի՛ նա ֆըլան թագավորը խարսը ջուպն ը, բիրը:

Կըսը. - Վուըլա՛, կանամ, վըրե՞ չըմ կանա:

Լուսըմ ուսկը կառնը խա ուը, կերթա: Կերթա, կը խը ան թագավորը խարս տըղով ը, իկիը վլացվիը ծովու պըռուկ, փալ տըվիը հանտե, խիրաթ չանը էրթա:

Յոթ կուը ախչըկան տեը կը յա, կըսը. - Ձանտըմ չըկա՞ քու ջուպ, մըհա՛ տու ուտի՛մ:

Կըսը. - Մըկա՛ անթարգ անլորը-անլորը իկիը, ինչ կա իմ ջուպ:

Կըսը. - Չըխոմ գատ չըկա՞ քու ջուպ:

Կըսը. - Խանրամ, թը քանց էրկու չուը աչք հավիլ բա՛մ կա իմ ջուպ:

Ան էլ կըսը. - Մըհա՛ տու ուտի՛մ:

Թագավորը խարս կըսը. - Մըկա՛ անտոնք տու տ՛ուտիս ի՞նչ:

Դոր անտ մարթ կըսը. - Ա՛ն քի լուսըմ ուսկը, անտ աչքիը տո՛ւ, իս ուտի՛մ:

Ան էլ կըսը. - Ա՛ն, իս լավա կանի՛մ:

Յոթ կուը ախչըկան տեը անտ աչքիը կառնը, կը գա՛ տու՛ն, անտ թագավորը խարսն էլ կառնը անտ լուս ուսկի՛ն, կը վագը, կերթա մա ուը մեը, օր տալ թագավորը տու՛ն էր, կըսը. - Մարե՛, ան չուը աչքիը տըվը մարթու՛մ, նա լուս ուսկի՛ն առը:

Ան էլ կըսը. - Դա՛, սիվո՛վ սեվավուըվիս, չէ՞ իս քի սիցը՝ ինչ էլ տան քի, անտ աչքիը չըտաս խակի՛ն, ընկնի՛նք բա՛լե՛մ:

Դառնանք վնր անտ մարթուն: Ան մարթ ուր կը խասնը տուն, ախչիկ կը խարցընը, կըսը. - Բիրի՞ր իմ աչքիր:

Ան էլ կըսը. - Խա՛, բիրը:

Ան էլ անտ աչքիր կը տընը ճուր, կը կակղանա: Ուսկի՛մ կը տընը ան աչքը տակ, ուսկի՛մ ան աչքը տակ, նուր աչքիր կը տընը վերա: Կը մոռնա, աչ աչք կը տընը ճանպ աչիչ տեղ, ճանպ աչք կը տընը աչ աչիչ տեղ, փըշուրիկըմ կը շըլվը: Քանց անաչ էլ խորոտ լուս կը տա, լն փըշու՛մ շիլ ը, քյեթը ը: Ան էլ կիլնը, հանեն օր ախչկըտիր կը սանտըր, կը լվա, անուկն խնլավքիր կը թափը, ինքըն էլ հանեն օր ուր գըլոխ կը լվա, տու՛մ ուսկը կը լըցը անուկն խամար:

Փելըմ կը մընա ախչիկ, կըսը. - Կակո՛, ծի ծենե մըննաթ ը՝ քանի՛մ ծի շնխիցիք, տորիս ծի տաստուր տըվեք, իս տ՛երթամ:

Կըսը. - Թը քի տեր կա, տու յաս, չըխտ աղեկ խնգար բնրով տու յաս, թը քի տեր չըկա՝ տու չըխտ տ՛ըսիս՝ տը յամ, վուր անուկն գնար չըտամ, չըխտ կա՛ց:

Կըսը. - Խա՛, վուրնա՛, չըխտ ծի տաստո՛ւր տվեք, իս տ՛երթամ իս իմ խուզմըթին:

Կըսը. - Ուր անցկուն ը, Աստըված քի խնգար խեր տա, գընա՛:

Ան էլ կիլնը, կերթա, կերթա մն գնոնարած, ուսկի՛մ կը տա, գանըմ կամը, կը գինը, միս կը տն անտ գնոնարածին, մընակ գու՛մ կամը ուր, կը կուրծը ուր գըլոխ, մարտախանըմ կը խագընը, կը յա: Կերթա ան թնգնվորը տուն, կը կայնը անուկն հիտիվ տըռան:

Կըսին. - Դն՛, տըղա՛, յան գընա՛ տեն, յան ա՛րը տես, կայնիր իս հանտե, մընչ կը յաս, մընչ կը կնս, ի՞նչ:

Կըսը. - Վուրնա՛, գա չէ, ծի բնն չըկա, իս էլ ծի խանար բննատա կան կը գնմ:

Կըսին. - Չը՞ս իգն, իլնը մի կնգարած:

Կըսը. - Խա՛, վուրնա՛, վըրե՞ չըմ իգն:

Կիլնը անուկն կնգարած, անուկն կնգիր կը տանը: Կը տանը, օրըմ շատ մնիլագա կանը, անու շատ տըժար կը գն, կը լա, էլմէլ կամպը, անծրով կը գն, մանչ կը ծըժղա, արիվ կամընը:

Ան թնգնվորը լաճ հանեն օր կը յա նեժիր, հանօր էլ կը յա նեժիր, ինչ կը տեսնա՝ պոմ կը պարզը, պոմ կը ամպը, կըսը.

«Վուրլւն՝, նա փելըմ կեր, իս չըր տիսիր՝ պոմ ամպեր, պոմ պարզեր»:

Բըռըմ օր հայ անտարզ կիլընը, թանգավորը լաճ կըսը. «Նա ինչ կա, մի կանգարածը տակն ը»:

Օրըմ կը գն, պաղ կը տընը: Կանգարած ուր խանար էլմէլ մանիւնգա կանը, կըսը. «Իս ինչըիս կեր, ինչըիս էլա»:

Ուր տարտ կը գն, կը լա, ինչ կը լա, էրկինք-գետիք կը խառնը հիրար, ամպիր կը բըռնին էրկնուց իրիս, անծրով կը գն:

Դիր՝մ էլ մանիւնգա կանը, կըսը. - Նա բան վար հըմենանց եկիր, խո իս մընակ չիմ:

Էլմէլ կը ծըծղա, արիվ կառնը:

Թանգավորը լաճ ընչ կը տեսնա, կըսը. «Նարիկ ան էր, ինչ իս ըզան կուզեր, նախորուրթը ախչիկ ը»:

Կը թըղընը, կէրթա տուն:

Կըսը. - Խա՛, վուրլւն՝, հասօր նեճիր չընկավ իմ ծեռ:

Կըսին. - Դալբանթ օրըմ կընգնը, օրըմ չընգնը:

Ան կանգարած ախչիկն էլ հանտե ուր գըլխու գիւմ առեր էր վե, թը ուր գըլոխ գուրվեր էր, թը սանտրեր էր, թանգավորը լաճ տեսեր էր, նուր կըտցըր էր, թի ուր ուզած նախորուրթը ախչիկն էր:

Թանգավորը լաճ կըսը. - Դասօր կանգարած թըիս ծի ընթրիս բիրը, ուրիշ վով բիրը՝ տը տամ պատ, աման տը կուտրիմ:

Դիրիկուն նանչ կանգարած կը գն, կըսին. - Դասօր տու ընթրիս տա՛ր թանգավորը լաճուն:

Ան էլ քինթ վե կըսը. - Ապա իս չըմ կանա, թըիս հուրիշըմ տանը, իս չարուխով իմ, չիլընը:

Անուըքն էլ կըսին. - Թանգավորը լաճ սիր՝ պընենավե կանգարած ծի ընթրիս տը բիրը, մենք չընք գըխչընա:

Ախըր շատ կը կըքեն վերա, կառնը կը տանը:

Կը տանը վար տըռան, թանգավորը լաճուն կըսը. - Ա՛րը, տա՛ր:

Կըսը. - Պի՛ ըստն, պի՛ ըստն:

Կըսը. - Ապա իս չնարուխով իմ, չըմ կանա գն վար ան ջըլի-րուն, վար ան տեղ ջըլին:

Կըսը. - Տու պի՛, ծի կանպիւլ ը, քի կապիւլ չը՞:

Ախըր շատ կը կըքը վերա, կը տանը:

Կը տանը, կը խասնը մ'ա տախտին, նանչ տը տամնա՝ թն-
գանվորը լաճ կը թալը, կը բըռնը, կըսը. - Վըրե՞, քի տ'ուտի՞մ, կա՛ց
ըստն, խնրնար տանք:

Կըսը. - Չէ՛, իս չնարուխով իմ, իս չըմ կանա:

Կըսը. - Քու քըսեն դե արա՛:

Կըսը. - Ի՞նչ քըսա տ'անիմ:

Ախր շատ կը կըքը վերա, կըսը. - Ապա իս գըտնամ, տու
վովն իս, վնրնաճա քի չըս խանը վնր ծի տեր:

Շատ կը գորը, չուր ախչիկ ուր գըլխուն էկանտիր հըմեն կը
պատմը, նանչ ննու աչքիր խանած չուր հանկնխ:

Նանչ կնգարած ուր պատմութիւն կը պըրծնը, թնգանվորը
լաճ հանտան հինը ըգուր կընիկ, ուր կընգան մեր կը կապը բոզ
ծիու պուչ, կը թըղնը սար վե, կըսը. «Ձենե կուզիմ՝ չուր խըլխուն
անունց կըտուրքիր բերե՛ք, ծի շանք տեք»:

Նուր ննունք յոթ օր, յոթ գիշիր խարսնիս կանին, ննունք կը
խասնին ուրինց մըրագին, տուք էլ՝ ծի մըրագին: Երկնուց իրիք
խընծոր ընկավ, մեկ՝ քըսա արողին, մեկ՝ խասկըցողին, մեկ՝
լըսողին:

